

րը. սակայն անոք մտախն որոշ բան մը չենք գիտեր, բայց միտյն սա թէ՝ այդ աստածութիւնը իգական է և հաւանաբար իր անունը Արտաշէս թագւարի (190 ն. թ.) Ալան թագուհիին՝ Սաթենիկի անուան մէջ կը պարունակուի:


Թերես կրնանք ևնթաղրել այս թագուհին Աստղիկի նկատմամբ համբաւուած նուիրումն, թէ Զադէն հիւսիսային մէկ ներկայացուցիչն էր Խշտարի: Բայց Զատարի անունին ձեն ու զուգորդութիւնները մեզի կը յիշեցնեն Պաղեստինեան Սեղեկը և Փիւնիկեան Սիդիկը (Ըստու): Հետզհատէ աւելի որոշ կը դառնայ թէ, Քանանի մէջ ատենօք այսպիսի գլխաւոր աստուածութիւն մը կար, որուն կը հանդիպինք հետաեւ անուններու մէջ. Մելքիսեդեկ (= Սեղեկ իմ թագաւորս է), և Աղոնի-Սեղեկ (= Սեղեկ իմ Տէրս է), կամ թէ, ըստ յետնազոյն տեսութեան մը, «Սեղեկ թագաւոր է», «Սեղեկ Տէր է»: Աւելի զէպի արեւելք՝ Բարելնեան Շամաշը երկու որդիներ ունէր, որոնք կը կոչուէին՝ կետառու որ Սեղեկի պէս կը նշանակէ և արդարութիւն», և Միշարու՝ ուղղութիւն: Այս երկու աստուածութիւնները յիշուած են նաև, Բիրլոսցի Փիւնի միջոցաւ մեզի հասած, Սանքոնիաթոն պատմիչի կտորներուն մէջ, Սիդիկ և Միսոր անուններով, իրեւ մշակոյթի դիւցազներ, որոնք ազի գործածութիւնը գտած են: Փիւնիկեան արձանագրութիւններ ունին Սեղեկեաթան «Սեղեկ տուաւ», իրեւ անձնական անուն մը, ինչպէս նաև Սեղեկի միաւորումներ Ռամանի և Մելքիքի հետ: Ձր. Երեմիաս կը կարծէ թէ՝ Սեղեկ գարնան և Միսոր աշնան արեւն էին արեւապաշտութեան մէջ և աճող ու նուազող լուսինը՝ լուսնապաշտութեան մէջ:

Անոնք, իրեւ երկուորեակներ Աշերայով կը ներկայացուէին Փիւնիկեան մեհասներու գուսններուն առջև: Ըստ վերագոյն յիշուած Սանքոնիաթոնի հատուածներուն, Սիդիկ, Փիւնիկիոյ մէջ հայրն էր Կօթը Կարիբներուն (միծ չաստուածներ) և եշտունի (Ասկլեպիոս), կոչուած Ութերորդը: Ասոր նման Պարսկական և Յունական ժամանակներու մէջ, Սեղեկ, Ասորիներու մօտ իրեւ կուսնթագ մոլորակին հրեշտակը (սպի) ճանչցուած էր. ապացոյց մը՝ թէ

երբեմն անիկա գլխաւոր աստուածութիւն մըն էր: Այս աստուածը կրնայ ունեցած ըլլալ նաև յարաբերութիւն մը, Ասորակոն հերոս-չաստուած, Սանդակոսի հետ, որը յիշատակած է Աթենացի Ապօղողոր պատմիչ. մինչ՝ միւս կողմէ, Սանդակոս կրնայ նոյնացուիլ նաև Տարսոնի Սանտացին հետ: Յամենայն զէպս, Սանդակոս, զէպի Կիլիկիա գնաց և հիմնեց Կելենդերիս քաղաքը (որ է ըսել աստուածն եղաւ), և Երկու դիւցազն սերունդներու միջոցաւ Աղոնիսի հայրն եղաւ: Զատիկ, ինչպէս նաև Սեղեկ, հաւանաբար բուսականութեան չաստուած մըն էր, Աղոնիսի պէս, որուն յարութիւնը ձմրան արեւակայքին կ'ոկսի և կը վերջանայ գարնան մէջ: Այսպիսի Աստուածոյ մը զարնանային տօնը պիտի հայթայթէր պատշաճ անուն մը Հըրէից Պասեքին և Քրիստոնէից Զատիկին միանգամայն: Աղոնիսի մահուան և յարութեան գարնանային տօնախմբութիւնները, յաճախ ընդունուած և նոյնացուած էին քրիստոնեայ եկեղեցիներէ, Քրիստոսի մահուան և Յարութեան հետ: Սակայն և այնպէս, պատմական ժամանակներում, Զատիկի կանոնական պաշտամունքին ոչ մէկ հետքը կը դտնուի հայոց մէջ. թէս՝ իրենց Զատիկական տօնախմբութիւնները կը պարունակին ողբերգական լացքը, թաղումը և Յարութիւնը Քրիստոսի:

Որչափ ալ անգոնացուցիչ ըլլայ այս բացատրութիւնը, կը թուի թէ աւելի կը մօտենայ ճշմարտութեան՝ քան Սանտալնեանի Զատիկի նոյնացումը (պաշտպանուած՝ Թիրեաքեանէ և ուրիշներէ) պարական զատ, (սատակի), արմատին հետ, որմէ հաւանաբար ածանցուած է հայկական օգենում» (մորթել) բառը:

Թրզմ. Անգլ. k. Պ. ԱՆԱՆԻԿԵԱՆ
ՊՈՐԳԵՒ ՎԱՐԴԱՊԵՏ



ԽՈՐՀՈՒԲՐԴ ԵՒ ԽԾՈՎՔ

Կիրմարը զոհացնելի աւելի մեծ հաճոյ մը կոյ, այն և յաղթել ատոն:

*

Ամեն մի սխալ կարելի և ուղղել, բայց ինմասպանութիւնը անուղղելի յանցանք է: